


Քեսուն քաղաքը իր ծաղկեալ օրերուն պահ մը ապաստարանը եղած է մեր անսման Ներսէս Շնորհալի Հայրապետին, որ թշնամոյն ձեռքէն առ ահի փախչելով հիւրասիրուած է Կարմիր զանքի մէջ։ Ահա թէ ինչպէս կը յիշուի այդ գէպը իր տաղաչափեալ վիպասանութեան մէջ։

«Ի մէջերկեայս անդուստ փոխսեալ,
«Որ եփրատայ մերձ առկացեալ
«Բաղաք Քեսոն իմն անուանեալ,
«Յոր հռով է զանք Կարմիր կոչեալ» են։

Անայ

ԱԼԵՏԻՍ Դ. ԹԻՇԵԱՆ



ՄԱՏԵՆԱԻՆՈՍԱԿԱՆ

«ՍԵՐ» Քերոսածիւն, 1919-1933
Հեղինակ՝ Ա. անդամ Թ. Ե. եանն,
Փարիզ, 1933.

«ՍԵՐ», քերթուածներու չորրորդ հատորը, զոր լոյս կ'ընծայէ Պրն. Վահան Թէքեան, լիովին յայտնուած ու ալիրական անուն մը մեր քերթողութեան մէջ։

Անուանակոչումն այս գրքին՝ կը նայ ըմբոստացնել դաստիան միտքեր։ Անոնք ի զո՞ւր պիտի որոնեն անոր արդարացումը նիւթերու ցանկին մէջ։ Փոխանակ գտնելու զայն Թէքեանի տողերուն խորը, կամ ա'յն շունչին մէջ որ լցուցած է զանոնք, այդ տողերը, ինչպէս արեւը կը լցնէ ծաղիկը՝ բոյրով, քաղցրութեամբ ու խայտանքով երանդներու։ Իր հոգին մեծ ու չքեզ ճառագայթում մըն է, որ կ'աննիւթանայ, կը տարածուի ու կը թափի կեանքի բոլոր գոյութիւններուն և բոլոր երկոյթներուն վրայ, բարութեամբ ու գործով։

Հայրենիքը նախ ու «Հայ Հոգին», որ հակառակ այսօրուան ցուրտին ու ձմեռին, կը համակէ զի՞նքը խանդաղատանքով ու հաւատքով, և որուն «բունին գորչ մոխիրէն հրափայլող» կայծերը լո՞յսն են իր հոգիին։

«Են այդ յօյսին, այդ յօյսին մէջ կը տանիմ,
Բացուած բնդում ովկեանին ժանապէմ,
Հայ հոգիին հողմածեծ ծառը զբսմ....»

Կայ տուկուին պաշտամունքը մեր սրբահնուն մարտիրոսներուն, հայ հանճարին ու հայ ուժին, անոր եկեղեցիին ու լեզուին։ Կայ նաև տրամութիւնը մեր թեաթրափ երալիներուն։ Եւ այդ բոլորէն վեր ու բոլորէն բարձր՝ հան հայ որրելը, աշխարհի գէմ իրեւ զերազոյն բողոք ցուռած, մերկ զայոյններու նման՝ մերկ բաղսեկներով որբերն հայկազեան, որոնց համար Թէքեան ունի անսահման աղապատանք ու գործի։

ՈՐԲԵՐՈՒԽ ԶԵՐԵՐԸ

«Ի՞նչ նաև մը կարծես այս անհաման ձեռներէն»։

Այս հատորով, Թէքեանի տաղանդը կը կատարէ յաղթական սստումներ անձնական յոյզերու պարունակէն գուրս, տիեզերական համակրութեան անջրագետին մէջ։ Եւ իր ներշնչումը կը մնայ միշտ անխաթար, շունչը՝ ուժեղ ու տիրական, մինչեւ վերջին շեշտը։ Ասիկա՝ երջանիկ պարագայ մը բանաստեղծին համար որ ճանչուած է առաւելապէս իրեւ անձնական տրամադրութիւններու երգիչ։ Բնդհանրական տարրը միշտ անբացակայ երանդ մը եղած է նաև իր նախորդ գործերուն մէջ, բայց երբեք չէ ունեցած այն խորութիւնը որուն հասած կը գտնենք հիմա։ Իր մտածումին մէջէն կ'անցնին շարք-շարք՝ անմեկնելի խորհուրդները համազոյից, և ինք, մարգարէի յայտնատեսութեամբ ու բանաստեղծի զգայնութիւնով, կը հազարդէ զանոնք բառերու երաժշտական թրթուումին։

Ու նորէն՝ ողբերգութիւնն ապրելուն, ըլլալուն ա'յն զոր կը պարտազրեն մեր օրերը։ Կեռ'նքը որ մերն է՝ պղտիկ մահ մըն է ամէն օր։ Եւ այդ մահերը, մեկնած սիրելիներու տրամում քաղցրութեամբը կը յուղին մեզ իրենց անմերձնալի հնաւարութիւննեն։ Կը յշէք բանաստեղծն իր «Հնուայր Մանկութիւն»ը, ու կը զեղու իր սիրտը։ —

«Անչերը խունկ են ամբողջ ու կը մրխան զրավէս։

Կը սարսուան իր տողերը, արիւնառ բառերով, պատմելու համար իր «Մեկ-Հասիկին» ահաւոր տրամը կեանքի։ Կը զայրանաստեղծը, տարիներու սահանքն ի վար, նահանջելին իր ուժերուն, և կը բռնկի իր մէջ, իր արիւնէն արիւն ու շունչին շունչ ունեցող քաղցր էակի մը մէջ ինքզինքն օր մը նորոգուած, կայտառացած, վերըս-

տեղծուած տեսնելու մեծ աենչը: Եւ այդ տեհնչին գտատագրատութենէն ծնած վիշտը կը ցաւցնէ իր հոգին: «Զաւա՛կո»: Չյայտնուած էակ մը՝ այդ զաւակը, որուն մէջ պիտի սիրէր իր անձը, էութիւնն ամբողջ, յորդազեղ, սրբազան ու վաւերական սիրով մը:

Կիմը ապա՝ որ կ'անցնի իր զգայարանքներուն պարտէզէն, մերթ աեղիպտուինի մը նման, և մերթ նման աղջկան մը օդեռահասակ ու մաքուր: Կինը, զերազոյն մեղքի, բայց նաև զիցավոյցել խրախճանքի այդ նեկտարը, կը գինովցնէ իր հոգին, կը հոսեցնէ շրթունքներէն քանի յմասութեան:

Մէրը գարձեալ, հիացումի փոխարկուած, որ կու գայ Բնութենէն, անոր խազզաղ կամ խսով, լոյս կամ մայլ, համեստ կամ հպարտ յայտնակերպութենէն: Եւ իր Բնութիւնը չի սահմանափակուիր դասականացած մարգերու և մրգաստաններու, ծաղիկներու և առուակներու հասարակ տեղեքովը: Լայն ու մեծ ու ոգեկանացած, խորհուրդով թաթուուն բնութիւն մըն է անիկա:

ՅՈՒՐԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԱՏՈՒԵՐՆԵՐ

***** Երիկուան յուշ այդ պահն նկերեն ջուերը կարես, անլրանի եւ անհուն ե՞ր մոր իւենց խորեւեն կը բարձանայ յամրուատ, Կարօֆի ե՞ր մը ծառին, ծաղկին, խոնին ոլ համար, Արանի, անունի ու անուած, մըսի կ'ըննեն անձկալին Հուերու մէջ խելզաման նողիներու այդ եղին

Մէծամտութիւն պիտի ըլլար ինքնուրու այն համսղումը թէ քանի մը ընդհանուր նկարագիր ունեցող ֆրողներով կուրելի կ'ըլլար ներկայացնել ամրողչական նիւթն այս քերթողագրքին, որ իր կափարիչներուն մէջ կ'ամփոփէ չքեղ մէկ մասը՝ համապարփակ խանդաղատանքով զեղուն հողիի մը որ թէքէեանին է: Վերի տողերը նպատակ ունեցած են միայն՝ տա՛ր քոնի մը յատկանշտկան զիծեր, և անոնց թէլագրանքով, հրաւիրել հետաքրքիր նայուածքները՝ անհատական որոնումներու:

Իրեւ օժանդակ նօթ, պէտք է աւելցնել տակաւին, թէ զիրքը ունի լիզու մը որ եթէ քիչ մը խոժոս է, քիչ մը նոյն իսկ կհնձուու երբեմն, այլ սակայն միշյ է, երիտասարդ, ուժեղ ու զիմոցկուն: Արուեստ մը զարձեալ՝ որ հասուն է, վատա՛հ: Ճկուն

ու զաշնաւոր է իր տաղերուն յօրինուածքը: Տաղաչափութիւնը՝ տիպար: Քերականութիւնն՝ անթերի, հակառակ ոտանաւորին պարտազրած դժուարութիւններուն:

Բանստահղութիւնը, որ թէքէեանի իւրաքանչիւր բառն իսկ կը զողացնէ յուղումով, այս հատորին մէջ հասած է իր կորելի զեղումին, ընդլայնումին ու խորացումին: Քերթողին շունչը կը նմանի հոյի մը, որ կը տարածուի մերթ հանդարտ ու ծաւալուն երածշտութեան մը պէս, այլ և կը խսանայ յաճախ, կը խսովի ու կը բարձրանայ, կը սուզի կապոյտին մէջ: Երկու պարտազային ալ՝ կը մնայ միշտ յանկուցիչ:

Յիշատակենք այստեղ, զիրքէն թելազրուած քանի մը սուզ առաքինութիւններ, որոնք յատուկ են միայն՝ բոլոր ժամանակներու մեծութեան:

ա) Խմացական սլայք: Թէքէեան գիտէ, չնորհիւ յարատեն խորացումներու, ի սպասեանչել իրեն՝ մեր լիզուին մթերուած ուժերը, լարել զանոնք աղեղի մը նման և արձակել հիմնակոն ճշմարտութիւններ, այն աստիճան նորօրինակ ուժգնութեամբ, որ կը զարմացնէ իր շարժումներուն հետեւող իմացականութիւնը: Եւ զերազոյն բանաստեղծութիւնը չէ սնուցած փառասիրութիւն մը տւելի մեծ: Սրբազան է կը բարակը՝ որ սահղծագործ հիացումը կը բոցավուռ իր երկրպագուներուն հոգիին մէջ:

Ամանկութենէս, կը յիշեմ, նախ բան ուրիշ ամէն սէ, քան ծընօղիի, նախ բրոշ, ես կը զզայի՝ իբեւ նայ, Զալիս նախատ սպազայ, զակիս նախատ որ մէջ եւ Այր մոր նէնձէ դէպի ինձ կ'ընէր ըշան մը անձայրեան:

Ուշաղբութեան կը կանչենք մանաւանդ վերջին տողը: Կարդալ նոյնպէս երկրորդունը «Հուր Սևեղծիչ»:

մեր նունաւորն եկաւ վառել անհունին

Դարձեալ՝ աՄեծ Հովեր» . —

«Ամանց միայն, իիշ անզամ, տիեզերի ջուր ծագէն, Անձ նովերու պէս յանկարծ խոններ մեծ կ'այցելեն

Հարկ չկայ ծանրաբեռնել հատուածը նորանոր չակերտումներով: Ան ալ՝ ընդլայնել իւմաստը: Թօղ վկայեն տողերը, իրենք իրենց համար: Դժուար պիտի ըլլար ասոնց կշուն ունեցող տողեր զանել մեր զրականութեան տարբեր ածուներուն մէջ:

բ) Գերազոյն զինովուրինն: թէքէհան
ունի հարազատ ներշնչումի, հոգեկանու-
թեան մօտեցող յափշտակութեան պահեր,
ուր իր միտքը, զգայարանքներն ամբողջ,
սրբազան զինովութիւնով մը կը թթուան
չխուզարկուած աշխարհի մը խորհուրդին
գէմ, և գեղեցիկին ու չսպասուածին հրա-
պոյրովը կ'ուրախացնին երեակայութիւնը
որ ճամբայ էր ելած իրենց հետ: Ո՞չ մէկ
հաճոյք կը փոխեմ երեակայութեան այզ
առառջ խայտանքին հետ: Առյաննը՝ զոր
կարելի կը գարձնէ միամիջն բարձրագոյն
բանաստեղծութիւնը:

Տող մը միայն՝ «Պերովլենի Սոնարին
Վրայ» զրած իր առաջին հնչեալէն. —

ZRUDTS

«Մընաւ բարձր.... Կը կոնգնի բառը եզերն անհո-
լիս....»

Եւ վերջին երկու տօղերը երլարդ հընչեալին. —

ԳԵՐԱԴԱՐՁ

«Թայց չափ չունի, չունի՝ սիրս, ու կը զաբէ՛ սիրսը
Ճափ, Վարար գետի մը վրայ սիրսը կ'երպա՛ ափէ տի...»

զ) Յուրականութիւն։ Սա մեր մակերսասային ու ծանծաղ իրականութեան մէջ, երանութիւն է հստատել իր մօտ արգասաւոր, խորունկ ու անխարդախ յուղումի ընդունակ հոգի մը որ կ'արհամարհէ արտայայտութեան ընթացիկ ձեւերը՝ ի զինոյն իսկ ուրացուելու։ Իր անձը տալու ժաւժկալ, զուսպ ձեւը որ ունի, կ'ընծայէ իր գործը կրկնապէս հրապութիչ արօնեառով ու խառնուածքի ազնուականութեամբ։

«Յլունամեակըն է: Թէքէեան կը հակէ
տաղանդին բեղմնաւորութիւնովը ծանրա-
բեռնուած իր ճակատը՝ հօգիին ջուրերուն
վրայ, զիտելու համար հոն կէս զարու մա-
քառումէն յոզնարեկ իր անձը»

«Թռչուն մը որ արծուի աչք եւ շղցիկի ունի բեւ...»

Կեանքը եղած է պատարագ մը, որմէ վերջ, Յիսուսն իրեւ լուսաբար ամարել ջահերը կռւգայու կը զողան բառերը յուզումէ երբ կը պազատի.

«Բայց մեկին, լուսաբարեւ. բայց զայն ի սկզ արեւուղ. ժամանելու ըիւնն իշխուած ի՞նչպէս ընել, ան, բայց զայն. ի՞նչպէս առանց այդ լոյսին մնել բանիքը մահուած....»

Ամէկոտ զգայնութեան, պահուըտող յուզումի այդ շեշտը՝ ո՞չ միայն իր անձնական, ալի նաև իր բնահանրական ուն.

չով զրուած քերթուածներուն մէջ: Ասոր
համար իսկ՝ նուազ ժողովրդական, բայց
ժամանակին աւերու մներն արհամարհող:

Այս նշումները, որոնք սակայն երբեք ամբողջութիւնը չեն կազմեր իր արժանիքներուն, պիտի բաւելին արդէն սիրելի ընծայել քննորն հայ մեհեանի տրտում քուրմին, և հիացումի ու յարգանքի կանչել սիրունդները որ պիտի գտն:

Ներուի ընել դիտողաթիւն մը միայն :
Կրնային այս սովորուագրքին խնայուի
քանի մը տաղեր՝ ի շահ միւսներուն : «Ե-
թի կոցեր»ը վարժատուն կը լիշեցնէ : «Թոր-
փու»էն քրտինք կը կաթի : Խոկ «Եկացի»ն
Աթէնքի հովերուն՝ անհարազատ, այլա-
սերած եկեսցէ մըն է, որ սակայն կրնար
փառքի տանիլ եւոլեան և այլ տաւիդներ :

Այդ պատիկ ու թիվեւ ստուեր մը:
Իր յորելեանը, որ մօտ է կ'ըսեն, հառ
ձոյքով ու հիացումով պիտի ողջունէ այդ
գիրքը՝ «Սիբ»:

• U.S.L - U.S.L U.S.

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕԲ ԱՅՅԵ ՈՒՄԱՆ

Ամեն, Ս. Պատրիարք Հայոցը, օգոստ, 5ին, իր
առաջին հոգուական այցը տուաւ Անդրբորդա-
նակին հայ գաղութիւնն իրն կ'ընկերանային Տ.
Մեռուոց նպա-, Տ. Եղիշէ Ապու. և Տիր. Հրանտ Մրկ-
ն. Ամենապատառութիւնը գիտաւորդը համար
մինչև Սալլ եկած էին Ն. վեհ. Էմիլ Ապոտու-
րահի պալատական զօրագունդին հրամանատարը
Սայխոս Քէյ թիկնապահի մը հետո, և Ամենաէն
բազմաթիւ հայ և յօյն երեւալինները: Ս. Պատրիարքը
Հայոցը Ամեն հասնելուն պատճենուաց Յու-
նաց եկեղեցին, ուր օրհնեց հաւաքուած հայ և
օտար քրիստոնեայ բազմութիւնը և ապա հիւ-

ըրնկալուեցած Պ. Սեբորդ Անթիքանանի տունը
նշան երեկոյ ժամերգութիւն և եկեցք կատար-
ւեցած իրին մասունք գործածություն պահպան մէջ,
խոկ յաջորդ առաջ Ա. Պատարացաց մարտից Տ. Ե-
զիշէ Արզ. և Ա. Պատրիիարք Հայրը քարողեց «Փո-
րագիշեցք զելչարեալ կոտորսդ, զի մի ինչ կո-
րիցք» ըստարանուի նոյն օրը Ն. Ամենապատուու-
թիւնն պահան հրահութեցաւ Միասնին էին Տ.
Մեսորոս Եղոս. և Տեղ. Խօրհութեցի անզամներէն
Պ. Ա. Անթիքանան և Յ. Քէտէվիեան Դանիի-
ձին մէջ Ա. Պատրիիարքը գեղեցիկ ուղերձով մը
իրավագութառութիւնը յայտնեց Ն. Վեհակառա-
թեախան, իր ազգին մէկ քեհօրին համեզէց ցոյց
տուած մարդասէր Հովանաւութեռթեան համար:
Էմբրա սիրայիր խօսքեցիք պատասխանեց և իր
համակրոնթիւնը յայտնեց տեղուոյն հայ գաղա-
թին Նակասամամբ, որոնց ըստ, հաւասար սի-
րով կը նայիմ, ինչպէս իմ տեղացիք ժողովութ-
դիս: Սեպանին միջոցին ևս սիրայիր արտայայ-
ւութիւններ փոխարքութեցան, որոնցմէ վերջ
Ա. Պատրիիարքը հրամեշտ առաջ յարգանքի եւ
չնորհակարութեան խօսքերով Յաջոր օրը Ա.
Հայրը զանազան այցելութիւններ տուաւ և ըն-
դունեց, և Գև. վերադարձաւ Ա. Աթոռ: